Ն° 352 1878 ԻԼՈՒԼ 4 ԲԱԶՄԱՐ ԷՐԹԼՍԻ ԻՐԻՆՃԻ ՍԼՆԷ

ԹԻՐԱԼԱՆԸ ԷՖԵՐԱՐ

ԱԳՈՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ

ՈՐԱՏՈՎՈՒ ԻՍԻՆ

Պիր սէնէլիք . . . . . 250 ղրուշ
Ալթը այլըգ . . . . . 130 »
Իւչ այլըգ . . . . . 70 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիյէ։

ԳԻԼԱՆԱԹ ԻՍԻՆ

Պիր սէնէլիք . . . . . 330 ղրուշ
Ալթը այլըգ . . . . . 170 »
Իւչ այլըգ . . . . . 90 »
Գայիմէ 100 ղուրուշ հիսապիյէ։
Բօսնա իւմրէթի տախիլ տիր։

Մէմալիքի էնէպիյէտէ վէ գայիմէ Թէտավիլ իմմէյէն վիլայաթտա, ապօնէ պէտէյի վէ հախսու բօսնա իւմրէթի, սիքքէյի խալիսէ օլարագ պիզ օլունաճագ տըր։

1 ղրուշլուգ գայիմէ

ՄԵԿԱՏՏԸ ԲՕԼԻԹԻԿԻՑԷ ԻԼՄԻՑԻ ՎԷ ՍՈՒԼԻՑԻ ՎԷ ՍԱՒՐԻՑԻ ՀԱՄԱՐ ԵՒՐՊԱՅԻ ՂԱԶԷԹԱՆ ՏԸՐ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ

ՊԷՀԷՐ սաթրը իչին

1 ինճի վէ 2 ինճի սահիֆէլէրէ 10 ղրուշ
3 ինճիւ սահիֆէյէ . . . . 6 »
4 ինճիւ սահիֆէյէ . . . . 4 »
Գայիմէ 100 ղրուշ հիսապիյէ։

ԻՒԹԱԲ. Պանգա, Շիրրէթ վէ ու մուրու սարրաֆիյէյէ այիտ օլան իլանաթըն պէհէր սաթրը իչին,

2 ինճի վէ 3 ինճի սահիֆէլէրէ 6 ղրուշ
4 ինճիւ սահիֆէյէ . . . . 4 »
Լիրա 100 ղրուշ հիսապիյէ։

Մէխատոր նաֆիսայա տայիր մուսպահասսա մէճճանէն գապուլ օլունաճաղը կիպի, տէրճ օլունմայան էվրաղ, սահիպլինէ իատէ օլունմազ։

1 ղրուշլուգ գայիմէ

Իտարէիանէսի Սթամպօլոտա Քիւրքճի իսանէնտա ճումէրօ 7 տէ վէ Մարպասը էինէ մէզքիւր խանտա ճումէրօ 26 տա տըր։ — Ղազէթամզդա սպիտ բեանֆէյի մէվատ ճուզզընտա, տօղրուտան տօղրույա իտարէիանէմիզտէ ֆիզրան ադա ձիվէլէկեանա միւրաճաաթ օլունմասը լազըմ կէլէճէկի կիպի, բեանֆէյի մէքեաթիրէնէ տանրի տանրէ ճամբնա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԱՍԻԹԱՆԷ 4 ԻՍԼՈՒԼ

ՀԱԼԸ ՀԱՋԸՐ

Շարդ մէսէլէսի, պու կիւնքի կիւն Էւրօբա տէվլէթլէրի վէ տիբլոմաթլարը էլինտէ, էվրիլէ չէվրիլէ չու նօգթայը մուհիմմէտ գարար վիրմիշ տիր քի, չարգտա տա ճիւմլէնին մալիւմիւ օլմագ կէրէք տիր. չիւնքի պունու պիլմէմէք վէ աղնամամագ չարգտա իատէի սուլհ ու ասայիշի գապիլ իթմէմէք տիմէք օլուպ, պու տա գապիլ օլմատըը կիպի, պունա մումանաթ հանկը թէրաֆտան վագի օլուր իսէ, օ թէրաֆը, Էւրօբանը թէվէճճիհ հինիւ զայպ իտէճէյի, վէ հուգուգու ումումիյէյի Էւրօբանը խարբճընտա պրաղլաճաղը չիպհէսիզ տիր։

Էւրօբա տէվլէթլէրինին բօլթիդասը հէր նէ գատար պաշգա պաշգա տա օլսա, պիր չէյտէ ճիւմլէսի կէլիպ պիրլէշիշ տիր վէ օ տա չու տուր քի, ճիւմլէսի տէ Ռուսիատան մատտա, հիւքիւմէթը մէշրութէ տիր։ Պու Ռուսիատան մատտա պահարը պէհլէյէմիմ, չիւնքի պունա տօ իչէրիսէ պիր տիյէհէյիմիզ վար։

Հիւքիւմէթը մէշրութէ օլմանը Էւրօբաճա էսասը չու տուր քի, պիր տէվլէթ ահալիսի, իսթէր պիր միլլէթ վէ պիր մէզհէպտէն օլսուն, իսթէր միլիսթէլիք իւլ ճինս վէ մէզհէպ օլսուն պիր դըսմը օ պիր դըսմա միւտիր օլապիլսին ֆագաթ հաքիմ օլմասին, եանի հիչ պիր եէրտէ պիր միլլք ահալիսինէն պիր ֆէրտի, օ պիրինէ պէն հաքիմ իմ սէն մահքիւմ սիւն տէյէմէսին արթըդ։

Պու տիւնեանը պինլէրճէ սէնէլէր իլէ կիտիշի իսէ, պու ուսուլուն թամ մուդայիրինտէ իտի, խուսուսի իլէ Ասիատա։ Սէքսէն տօղսան սէնէ եվվլինէ կէլինճէյէտէք, տէվլէթլիք Էւրօբատատա պիր հաքիմլիք օլուպ, միւտիրլիք տէյիլ իտի, վէ տէվլէթ տիմէք հաքիմլիք տիմէք օլտուղունտան, պիթթապի տէ մահքիւմու պուլունմայէջէք։

Իպթիտա պու էսկի ուսուլու թէպտիլ իտէն, 1789 ինգիլապը իլէ Ֆրանսէզ միլլէթի օլտու, պու եէնի ուսուլ օ վագթէն Էւրօբա տէվլէթլէրինին էգիքճարընա օ գատար զըտտ տիւշտիւ քի, ճիւմլէսի Ֆրանսայա խասս օլտուլար, վէ ճիւմլէսի Ֆրանսա իւզէրինէ հարպէն գէյամ իտիւպ, Ֆրանսայը մահվ իտէճէքլէր իտի։ Վագտա օ վագթ ճիւմհուր հիյէթինէ կիրէն Ֆրանսէզ մէլլէթի, իւզէրինէ գալգան պու ումումի հիւճիւմէ էյի տայանտը, հաթթա պիրինճի Նաբօլէոն զուհուր իտիւպ տէ ճիւմհուրու մահվ ի-տէրէք պիր իմբէրաթօր հիւքիւմէթի իհտաս իթմէսէ, Ֆրանսա մութլագա պաթթար ըտը։ Նիհայէթ Նաբօլէոնուն էն գուվվէթլի տէվրի անճագ պիր օն սէնէ սիւրէպիլիպ, օ տա իսթիպատատ ճիհէթի իլէ էյի ադտրրտըգտա Էվրօբա օնու տա տիւշիւրիւպ 1815 վիէննա Դոնկրէսի պիւթիւն Էվրօբատա էսկի ուսուլու իպգա իթտի, եանի ումումէվրօբայը երինէ հաքիմ մահքիւմ ուսուլինէ ըրճաթ իթտիրտի։ Լաքին Վիէննա Դոնկրէսի հիւքմիւ տէ անճագ օն պէշ սէնէ սիւրէպիլիպ, 1830 տա Ֆրանսըզլար պէյազ պայրագը Պուրպոնլարը Ֆրանսատան թարա իտուպ, շիմտիքի իւչ ըրնկ պայրագը Օրլէանլարը գրալնասպ իթտիկը։ Պէյազ պայրագ հաքիմիք վէ իսթիպատատ, վէ իւչ ըրնկ պայրագ հուրրիյէթ վէ մէշրութիյէթ ալամէթի իտի։ Պիւթիւն Էվրօբա օ վագթ պունա գարշը կէլէմէյիպ, օն սէքիզ սէնէ սօղրա։ Ֆրանսըզլար Օրլէանլարը տա տէֆ իտիւպ, ճիւմհուր օրտուգատա ումումի Էվրօբա ահալիսի 1848տէ տյագլանըպ, Էվրօբատա իսթիպատատը գալարտըլար, վէ օնտան սօնրա հէր տէվլէթ պիրէր հիւքիւմէթը մէշրութէ օլտու, եանի հիչ պիրինտէ արթըդ հաքիմ մահքիւմ գալմատը։

Օսմանլը քի, պիր Ասիա տէվլէթի տիր, օ վագթլար օ տա պու ուսուլա եանաշմատը վէ եանաշմազ ըտը տա, լաքին տէվլէթին մէմալիքինին պիր գըսմը Էվրօբատա օլտուղունտան, օ գըսմընը Էվրօբա թէյիրինտէն գուրթարամատը, արգա արգայա Սբրպ Գարատաղ, վէ Ուլահ Պուղտան մէսէլէլէրի զուհուր իտուպ պունլարա Էվրօբա միտախէլէսի իլէ մէշրութիյէթ իւզրէ իտարէլէր վերիլտի, ուղաթմայալը սիրայէթտէն սիրայէթէ շիմտի իչ օրալարա կէլտի քի, պիր Պուլկար իմարէթի վէ պիր Շարգի Ռումէլի վիլայէթը միւմթազէսի թէշքիլինէ տէ միւհթաճ օլունտու, լաքին պունուն տա քիֆայէթ իտէմէէճէյի տէրքեար օլուպ, Պէրլին Դոնկրէսի Աւսթրիայը Պոսնա իսթիլաբնա մէմուր իթտի, շու ֆիգրէ քի, օրատա ահալինին պիր գըսմը "հաքիմ վէ օ պիր գըսմը մահքիւմ օլտուղունտան, պու էսկի ուսուլ օրատան տա գալդըքն, վէ պիրի միւտիր օլսուն, ֆագաթ օ պիրի տէ մահքիւմ այալմասըն։ Թիլասայը քէլամ պու վուգուաթլար շիմտի Շարգ մէսէլէսինի Էվրօբա ինտէնտէն շու նօգթայա կէթիրմիշ տիր։

Տէվլէթը Ալիէնին պագասը Էւրօբա մուվազէնէսինէ էլզէմ տիր. լաքին տէվլէթը Օսմանլիէ պիր վէ գուվվէթլի տէվլէթ օլմալը, շիմտիյէտէք օլանլար նէ իսէ չարէսիզ օլտու, լաքին պունատան պէօյլէ տէ մէմալիքի Օսմանլիյէյի բարչա բարչա իտէրսէք, օ պիրլիք վէ պէօյիւքլիք գալմազ վէ արթըգ Էւրօբա մուվազէնէսինէ տէ մէսաբ օլմազ, օնուն իչիւն գօբարբլան բարչալարատան արթըգ սարֆը նազար իլէ պագէ գալանընը պիր վէ եէկվիճուտ իտէլիմ, պու իսէ հաքիմ մահքիւմ ուսուլինի գալտըրըպ, վէ հէբսինի պիր թութուպ հէբսինի Օսմանլը ատտ իթմէքլէ օլապիլիր տէֆիլէր, վէ գանունու էսասի վագը իլէ Ցէվլէթը Ալիէ տախի պու ուսուլու գապուլ պույուրմուշ օլտու։ Լաքին իճրաաթընտա պէօյիւք միւշքիլաթ զուհուր իթմէյէ պաշլատը, վէ պու տա թապիի իտի։

Ալթը եիւզ սէնէտէն պէրու հաքիմիք իտէն պիր միլլէթին մահքիւմու իլէ միւսավաթ կէլմէսի իչի պէօյիւք հիմմէթէ միւհթաճ քըը։ Պիրիսի հաքիմին պունու քէնտի հիւսնիւ ըրզասը իլէ իսթէմէսի, (չիւնքի ասղրուսունու սէօյլէյէճէքսէք, պէօյլէ պիր շէյ պիր հաքիմ միլլէթէ Էւրօբատան թէքլիֆ օլունապիլիր, ֆագաթ ճէպը օլունմազ, քէնտի իսթէմէլի քէնտի բաղը օլմալը, եօղսա օլմազ։) Իքինճիսի մահքիւմիւն տէ պէն արթըգ միւսավի օլտուս տէյի, պիրտէն պիրէ հաքիմլիյէ զալդըրմայըպ տա, եավաշ եավաշ էտէպ վէ թէրպիյէ իլէ պունա տէսթէրէս օլմասը տըր։

Նէ զաման թէրաֆէյն պունա իսկեաթ օլուր իսէ շարգ մէսէլէսի տէ օ վագթի սիւրէթը գամիյէտէ հալ օլուր պիթթէր, եօղսա Շարգ, տերինկյի եօշիւլմէյէն պիր կիրտապա տօղրու սէյիրթմիշ օլուր, լաքին պունուն թաֆսիլաթը, վէ խուսուսի իլէ պալատէ զիքր իթտիյիմիզ Ռուսիա մատտէսի պաղը թաֆսիլաթա միւհթաճ օլտուղունտան, պունու տա եարընքի պէնտիմիզտէ տերմէյան իտէրիզ։

ԹԷԼԷԿՐԱՖ

Աժանս Հավաս

Լօնտրա, 14 իլուլ։ — Հօպարթ բաշա գարիպէն Տէրսաատէթ ավտէթ իտէճէք տիր։

Լօնտրա, 14։ — Մըսըր ումուրու մալիյէսի նէզարէթինի գապուլ իլտուն Մր. Վիլսընա ըլամէն մէզունիէթ վերիլմիշ տիր։

Պէրլին, 14։ — Ալէքսանեա իմբէրաթօրու ալէյհինտէ եէնիտէն պիր սուլ գաստ իճրասընա տայիր պիր թասավվուր մէյսանա չըգարըլմըշ օլուպ պիր գաչ քիչի թասթը թէվզըֆա ալընտը։

Գ— սաղահ ալընան ԲԷԷՐ-ՖԼԵՐ։

Պէլկրատ, 14 իլուլ—Ըրպիա վէ Թիւրքիա հուտուտունու թայինէ մէ-մուր օլան Էրօբա դօմիսերլերի չէհրիմիզէ միվասէլէթ իթմիշ օլտուղունտան, եարընը նիչէ կիտէճէքտիրլէր։

Հիւ Եօրք, 14։—Լուիզիան էեասլէթինտէ սարը հիւմմա ազալմագտա տըր։

Ալթինա, 14։ — Սունանիսթան վէ Թիւրքիա պէյնինտէ անգարիպ մուհարէպէ պաչլայաճաղը խասլերի թէքզիպ օլունուեօր։

Բարիս 15։ —Եունան մէսէլէսի հագզընտա Պապը Ալի նէզտինտէ միւշթէրիքէն պիր մուամէլէի տիրլօմաթիկյէ իճրասը իչիւն Ալէքսանեա թարաֆընտան վագը օլան թէքլիֆէ ինկիլթերրա մուվաֆագաթ իթմէմիշ տիր։ Պիւթիւն տէվլէթլէր միեանէսինտէ իթթիֆագ հասըլ օլմայընճա իթալիա տախի թէքլիֆի մէգքիւրէ մուվաֆագաթ իթմէեէճէք տիր։ Ալէքսանանընն թէքլիֆի թէկխիր օլունտուղու թէէմին օլունույօր։

Թանճա (Ֆաս) 14։ —Գօլէրա ազալէեօր։

ՏԱԼԻԼԻՑԷ

Լ— Թ-ի-ի-ինին խապէր վերտիյինէ կէօրէ, հիւքիւմէթի ՕՏ-նիյէ ինգիլթէրրա վէ Ֆրանսաեա միւրաճաաթլա, տէվլէթին մալիեէսինի միւճէտտէէտէն թանդիմ իթմէք մէմուրիյէթիյլէ միւֆէթթիշլէր կէօնտէրիլմէսինի թալէպ իթմիշ։ Ինկիլթէրրա հէնուզ ճէվապ վերմէմիշ, վէ Ֆրանսա տախի, պու պապտէ պիր գարար իթասընտան ագտէմ, պու միւֆէթթիշլէր սատէ միւշավիրլիք իտէճէքլէր, եօղսա պիր միւթագիլ մէվգիտէ պուլունաճագ օլուրլար իսէ, Ֆրանսա վէ Ինկիլթէրրա հիւքիւմէթլէրի, տէվլէթին մալիյէսինի թանդիմտէ հիւքիւմէթի սէնիյէյէ հէր վէսայիթլէ մուավենէթ իտէճէքլէր, վէ հինի հաճէթտէ, պու պապտէ նուֆուզլարընը տախի գուլլանաճագ տըրլար։

—Տէրսաատէթ ճիվարընընն սէրիէն Թախիյէսի իչին Ս. Բէթէրսպուրկտան Ալա Սթէֆանօսա էմր վիւրուտ իթտիյի թէէմին օլունուեօր։ Ժէնէրալ Թօթլէպէն անգարիպ Ռուսիայա ավտէթ իտիպ (քիւչիւք) ժէնէրալ Սգաոպէկֆ պաշ գօմանտան օլաճագ վէ օրտու մէրքէզի, տէյիլ թէքիրտաղ իլա Լիտիրնէտէ թէէսիս օլունաճագ տըր։

—Արտահան գօմանտանը Հիւսէյին Սաադի բաշա ալէյհինտէ տիվանը հարպատան իթա օլունանիամ միճիպլինճէ, միւմայիլէյհին ֆերիգլիք ըիւթպէսի ալընարգտան սօնրա, ճումաա երթէսի կիւնիւ Պապը Սէրասքէրի մէյտանընտա պիր մըգտար ասքէրի Շահանէ տուրատուգլարը հալատէ, քէնտիսի աչաղա ինտիրիլէրէք, ալէյհինտէ սատը օլան ֆերմանը ալի գրաաթ օլունուպ, պու սուրէթլէ իճրայի թէշէբբուտէն սօնրա, իւչ սէնէ իգամէթէ հիւքմ օլունտուղու մէնֆասընա կէօնտէրիլմէք իւզրէ զապթիյա թէսլիմ գըլընմըշ տըր։

—Կէչէն հաֆթանընն սօն կիւնլերինտէ Պաթումա 40,000 Ռուս ասքէրի կիրմիշ տիր։

—Շումնուտա պուլունան ասքիրի Օսմանիյէնին սօն թապուրու, ճումաա ադշամը Ցէրսասատէթ կէլմիշ տիր։

—Ճումաա իրթէսի կիւնիւ 4 վաբոր Ռուս ասքէրի տահա կէթտի։

—Թրապզոն վալիսի Եուսուֆ բաշա, Պաթումատան պու տէֆա Թրապզոնա ավտէթ իթմիշ տիր։

—Գուսօվա օրտուսունուն մէրքէզի Միթրօվիչատան պու տէֆա Բրիշթինայա անագլ օլունմուշ տուր։

—Եանեատա իտարէի էօրֆիյէ [illegible] լարտա ագիմ թէտարիքաթը ասքէրիյէյէ միւշահէտէ օլունտուղու խապէր վերիլիյօր։

—Վ-ֆէրը խապէր վերտիյինէ կէօրէ, «Միտհաթ բաշանը իսթիտասընա թարաֆը շահանէտէն մուվաֆագաթ օլունուպ, այիլէսիյլէ պէրապէր մէմալիքի շահանէ սէվահիլինտէն իսթէտիյի մահէլտէ իգամէթ իթմէսինէ իրատէի սէնիյէ սատը օլմուշ, վէ քէնտիսինէ խարճըրահ իհսան վէ պիր մաաշ թախսիս գելընմըշ տըր»։

—Պապը Ալի Անատօլու ըսլահաթը իչիւն թէքլիֆ օլունան լայհալարընն թէտգիգընը իքմալ իթմիշ օլտուղունտան, դարիպէն ճէվապընը ինկիլթէրրա սէֆիրինէ թէպլիգ իտէճէք օլտուղունու Մէհմէտ եաղըյօր։

ՔԱՂԿԵԴՈՆԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Մխիթարեանց Վենետկոց

Սեպտեմբեր ամսոյս 4ին երկուշաբթի օրը՝ Քաղկեդոնեան Մխիթարեանց վարժարանին մեծ հանդէսեան օրերն աւարտելովն կը ծանուցանենք հին և նոր աշակերտաց ծնողաց որ փութացընեն իրենց տղայքն ուսմանց ընթացքն սկսելուն անվրէպ դանուելու, յօգուտ իրենց և ընկերաց յառաջադիմութեանը։

Կը յուսայ տեսչութիւնս որ ինչպէս անցեալ տարուան ընթացքին մէջ և յառաջիկային գոհ ընէ Հայ հասարակութիւնը Ազգային դաստիարակութեան կարեւոր պայմանաց մէջ ըստ կարի կատարելագործութեան նախանձախընդիր ըլալովը։

Տեսչութիւն
Քաղկեդոնեան վարժարանին
Մխիթարեանց Վենետկոյ

ՄԷՖԵՍԱԹԻՊ

Գայսէրիյէ մուխպիրիմիզէն ա-թիւէքի մէքթուպու ալմըշըզ տըր։

Գայսէրի, 23/4 օգոստոս.

Միլլէթ մէքթէպլէրիմիզ հագ-գընտա թահրիր օլան մէքթուպը-մըզտա վատ օլունտուղու իւզրէ, իչթէ պու տէֆա տախի խուսուսի վէ շիրքէթ մէքթէպլէրիմիզէ տայիր մալիւմաթ վերմէք իսթէ-րիզ։

Խուսուսի վէ շիրքէթ մէքթէպ-լէրիմիզ տախի մահալլէ արասըն-տա վագը քիւչիւճէք ծաղկոցլար-լարտան մատատա, պաչըճասը (միլ-լէթ մէքթէպլէրիմիզ կիպի) իւչ ատէտ տիր քի տէրտէսթ էտէ-պիլտիյիմիզ տէրէճէ ըսթաթիս-թիք վէ իյզահաթը լազըմէլերի, պէր վէճէի զիր պէհան օլունուր։

Ա. Հայկակ Էֆէնտի. Մէքթէ-պի մէզքիւր պունտան իքի պու-չուգ սէնէ գատար ադտէմ թէէ-սիս, վէ պիր միւտտէթ սօնրա միլլէթճէ վուգու պուլան պիր միւնազաա էնսասընտա թէքէվ-վիւն ու ճէրէեանը թապիի օլան պաղը էնթրիգէրէ ատէթա գուր-պան կիթմիշ օլան «Ազգասիրաց» նամ շիրքէթ աղալարընը պաղը-լարը թարաֆընտան «Հայկական» նամը ալթընտա թէէսիս իտիլմիշ օլան քիւչիւք պիր շիրքէթ մարի-ֆէթիյլէ քիւչատ օլունուպ, իքի սէնէեէ գարիպ պիր զէմանտան պէրու տախի իտարէ էտիլէպի-լինմիշ։ Վէ էկէրչի մէքթէպի մէզ-քիւրուն հէյնի քիւչատընտա օլ վագըթքի խօճասը թարաֆըն-տան բէք պէօյիւք բէք բարլաղ, վաքօրտան վէ պէլքի շըմէնտ-ֆէրատէն պիլէ չարուգ սուրէթատ եիւրիւր պիր թարդը ճէտիա իլէ թալէպէկեանընն աղ վէ բէք աղ պիր էեամտա, պիրեր լյագաթ-լու [illegible] Զաֆմէկ իտիլէճէք ալէնէն վէ թէվթուրէն վատ վէ թահիւալէ, շիրքէթը մէզքիւր թահամմիւլիւնիւն խարիճինտէ զայիտ մէսարիֆէ տէ տիւչար է-տիմիշ իսէտէ, պիր «էմէրէյի միւֆիտէ կէօրիւլէմէմիշ։ Շիմտի իսէ տիկէր պիր խօճա վէ 30 գա-տար թալէպէկեանը շամիշ, վէ իւչ պին ղրուշ մէսարիֆի սէնէ-վիյէսի պուլունույօրսատա թահ-գըզաթը վագըամըզա կէօրէ, ի-տարէսի գարմագարըշ պիր հալ-տէ տիր։ Չէօյլէ քի մէքթէպին քէնտինէ խաս պիր տէրս բլանը մէվճուտ օշմայուպ, օլսա պիլէ հէր պիր թալէպ միւնֆէրիտէն վէ պաչլու պաչընա պիր տէրս եա սընքֆ թէչքիլ իտիպ, պինապէ-րին քէյֆիյէրինին իսթէտիյի թարզ տա, վէ պիր սուրէթի միւսթա-գիլէտէ (իսթէտիքէրի տէրսի ալ-մագ վէ իսթէմէտիքէրինի ալմա-մագ չէրայիթիյլէ) անճագ տէվամ իտէրլէր իմիշ քի, պու սուրէթլէ պիր ֆայիտէ վէ սէմէրէ կէօրիւլ-մէտիյի վէ կէօրիւլէմէմէճէյի տէրքեար տըր։ Պու հալտէ Ցէր-սաատէթատ մուգիմ հէմշէհրիլէ-րիմիզտէն պաղըլարընը ղայրէթ վէ հիմմէթլէրիյլէ, մէքթէպի մէզ-քիւր մէնֆաաթընա վերիլէն պիր թէաթրօ օյունու հասըլաթը օլան ալթմըշ ատէտ եիւզիւք գայիմէ իլէ իքի սէնէտէն պէրու իտարէ իտիլմըշ իտի. Հալ պու քի շիմ-տի օ բարա տա եա թիւքէնմէք իւզրէ պու-լունտուղունտան, վէ շիրքէթատ տէ ղալիպա էվվէլքի հէրարէթ գալմասընընտան, մէքթէպին պա-տէլ վագանս նէ օլաճաղը պիր աղ շիւբհէ թահթընտա կէօրիւնիւ-եօրսատա, պու սօն ֆըգրաեը մէսմուաթ գապիլինտէն իշար ի-տէրիզ։

Բ. Ռ-սոսֆոէրոյ Վրթարան. Պու մէքթէպ տախի պիր խօճա իտա-րէսի թահթընտա 80-100 գա-տար թալէպէյի շամիլ օլուպ, բրօթէսթանթ մէքթէպլէրի թէչ-քիլաթը իւզրէ, պիրինճի, իքին-ճի, վէ իւչիւնճիւ թալիմի գրաա-թը Օսմանիյէ վէ տիւղ եաղը եաղմագ, պաղը ուֆագ թէֆֆէք թէրճիւմէլերլէ աշխարհարար քէ-րականութիւն մէպատիսի, վէ մուխթասար իլմի բագամտան ի-պարէթ օլան եէվմի տէրսլէրտէն մատատա, պիր տէ բաղար կիւնիւ մէքթէպլէրի վար տըր քի, պունտա տա թալէպէկեանա վէ շիր-քէթ աղալարընա Ֆիթաաը Շէ-րիֆտէն պաղը սիւալար վէ քէ-զա պիր աղ տա գրաաթ վէ նութգ վագի օլտուգտան սօնրա, տուա իտիլերէք թաթիլ իտիլիր, վէ սէնէվի պէշ պին ղրուշ մէսարիֆի վար տըր, քի պիր մըգտարը թալէպէկեանընն իյֆա իյլէտիքլերի իւճ-րէթատէն վէ պիր մըգտարը տախի ի շիրքէթ թարաֆընտան թէսվիյէ օլունուր։

Իչհոֆ. Մէքթէպի մէզքիւր պունտան սէքիզ սէնէ գատար էվվէլ «Լ-սոսոսրլան» նամը ալ-թընտա թէէսիս իտիլմիշ օլան շիրքէթ թարաֆընտան քիւչատ իլէ, մէքթէպ տախի օլ իմմ իլէ պիր վագըթ տէվամ իյլէտիքատէն սօնրա։ Պու շիրքէթ Զիլինկիրեան Յակոբ վարդապետին մահուտ «Լ-սոսոսրլան» շիրքէթին պիր գօ-լու տուր շիւբհէսինէ զահիպ օ-լունարաղ, վէ ֆիթլ հագրգա մէզքիւր շիրքէթի անտրրը պաղը հալլէրի տէ կէօրիւլմիւշ օշմասը-տան պահս իլէ, Ազգային վար-չութիւնումուզ պիր վագըթ շիր-քէթի վէ մէքթէպինի իքիսինի պիրտէն սըզը պիր թաղեիգ ալ-թընտա ալմըշ վէ շիրքէթ ԳՕՄԻՒՆ. ՇԻՐՔԷԹԻ ՄԻԼԻՅԷ իսիմլէրիյլէ եատ օլունարաղ, մէքթէպլերի տէ հիւ-քիւմէթին էմրի իլէ պիր միւտ-տէթ գաբաաբլմըշ։ Ֆագաթ մու-ախխարէն Սթամպօլ Բաթրիգխա-նէսինին վուգու պուլան միւտա-խէլէսիյլէ շիրքէթ վէ մէքթէպին իսմի «Ռ-սոսֆոէրոյ» նամընա թահ-վիլ իլէ, մէսմուէն Քրիստոնէա-կան վարդապետութիւն տէրսի իչին լազըմ կէլէն խօճայը ինթի-խապ վէ թային իթմէք հագգը տախի Կրօնական ժողովումուզա վէրիլմիշ իսէ տէ, զաննէն պու հագգ, պու վազիֆէ տախի հիչ իճրա օլունմամըշ տըր։ Պուրալա-ըընը կէչիպ տէ սըրա իտարէսիւէ կէլտիքատէ շիրքէթին նիյէթ վէ հէտէֆի բէք տէ մալիւմ տէյիլ իսէ տէ, աղալարընը ղայրէթ վէ սէպաթլարը թօղրուսու չայանը թահսին տիր, չիւնքի եէտի սէ-քիզ սէնէտէն պէրու, նասըլ քի տէտիք, հագգ նահագգ պիր թագըմ թաղեիգաթ ալթընտա եինէ շիրքէթ վէ մէքթէպ տէվամ իթմիշ տիր վէ իտիյօր, վէ մէք-թէպին իտարէյի տախիլիյէսի տէ օլտուգճա ինթիզամ իւզրէ պու-լունույօր։ Ամմա պիր հալ վար տըր քի անը տախի սիւքիւթլէ կէչմէք իսթէմէյիզ, օ տախի մէքթէպ բլանընը պիր էսասը միլի իւզրինէ միւէսսիս վէ միւ-թէչէքիլ պուլունմամասը տըր. շիրքէթին նազարընը օլ սավպ թէվէճճիւհիւնիւ խասսէթէն ար-զու իտէրիզ։

Դ. Արմէն Վրթարան։ Պու մէքթէպ (Ծաղկոց, նախա-կրթարան, ուսումնարան) իւչ տայրէյէ միւնգասըմէն, պիր միւ-տիր մուալիմ իլէ իւչ տէ մուա-վինէ (վարժուհի) իտարէսի թահ-թընտա, գրրգ գատարը ֆուգա-րատան վէ պիլա իւճրէթ վէ պա-գըսը իւճրէթի օլարագ 100-110 գատար թալէպէյի շամիլ գըչլար մէքթէպի օլուպ, տիւզ օգույուպ եաղմագ, բրիտանական վար-դապետութիւն, Ազգային վէ Սրբազան պատմութիւն, Ցուսա-կան և Գործնական բերականու-թիւն, Թուաբանութիւն, Աշխար-հագրութիւն, վէ Տիքիչ, գանա-վա վէ սայիրէ էլ հիւնէրլէրի թա-լիմ ու թէտրիս իտիլիպ։ 12 պին ղրշ սէնէվի մէսարիֆի վար տըր, քի պունուն թահմինէն իւչ պին ղրշ գատարը իւճրէթի թալէպէ-կեանընն իյֆա իյլէտիքլերի իւճ-րէթատէն վէ միւթէպադըսը Ընկե-րութիւն թարաֆընտան թէսվիյէ օլունուր։ Մէքթէպին պուրաճա նէզարէթի, շիրքէթին Սթանպօլ իտարէսի թարաֆընտան միւնթէ-խապ Հոգարարձութիւն վասիթա-սըյլա իճրա օլունուր։

Իչհոֆ. Մէքթէպի մէզքիւր 17-18 սէնէ ադտէմ, Մա-նուկեան վէ Կիւմիւշեան է-ֆէնտիլէր։ հաղարաթը հիմէ-մի մախսուսէլէրիյլէ Սթանպօլ-տա պաղը վաթանդէրվէր հէմշէհ-րիլէրիմիզ պէյնլէրինտէ թէէսիս վէ թէչքիլ օլունմուշ օլան «Արամ-եան» նամ շիրքէթ թարաֆընտան եինէ այնի թարիխտէ քիւչատ, վէ շիրքէթին ասըլ նիյէթի ֆա-գէր չօճուգլարընը մէճճանէն եանի պիլա իւճրէթ, վէ հալի վագթը եէրինտէ վէ միւգթէտիր պուլունան թալէպէկեանտան պի-րէր մըգտար իւճրէթ թալէպ իթ-մէք իքէն։ 12 սէնէ պիր տիւզիյէ զէնկին ֆուգարա հիչ պիր քիմ-սէտէն վէ թարաֆտան պիր ագ-ճէ մահթուպ իտիլմէյէրէք տէ-վամ վէ իտարէ իտիլմիշ։ Վէ հաթթա չիւպհէսիզ մէքթէպին պու սուրէթլէ վէ միւէպպէտէն պագա վէ տէվամը արզու վէ նի-եէթի մուգատտէսէսիյլէ, Մա-նուկեան էֆէնտիլէր թարաֆըն-տան մուախխարէն շիրքէթի մէզ-քիւրէ (Գայսէրի չարշուլարընտա քեային մաղազա տիւքքեան) 12 գբթա տա միլք հիպա ու իհսան պույրուլմուշ։ Վէ տօղրուսու մէք-թէպի մէզքիւր չէհրիմիզճէ միլ-լէթիմիզին պէօյիւք իւմիտլերին-տէն պիրիսի օլուպ, հաթթա կէ-չէն սէնէ թէհայեիւրիւ մուճիպ օլաճագ սիւրէթատէ ուզուգու պուլան պիր իմթիհանը ուսումիսի ճիւմլէ միլլէթերվէրանընն իւմիտլերինի պիր գաթ տահա թէէյեիտ իթ-միշ վէ տախիլտէ սարֆը մէսաի վէ ղայրէթ պէր տէվամ պուլուն-մագտա։ Անճագ, մէքթէպին սէրմայէյէ նագտիյէսի (պուրատա-քի էվլաքընտան մատատա) քեաֆ-ֆէթէն ֆանտոյա մէրպութ օլուպ, պունլարընը տա ճիւմլէյէ մալիւմ օլտուղու իւզրէ, ֆայիզլերի վէ-րիլմէսիյինտէն նաչի, պիր աղէ էվվէլ թէճրիւպէ գասլիլին-տէն, մուգթէտիր պուլունան թալէպէկեան իւզերինէ վաղ օ-լունմուշ օլան շէհրիյէ պիրեր, իքիշեր վէ իւչեր ղուրուշ մահիյէ, հասպէլ զարուր կէչէն սէնէ թա-լէպէկեանընն հեր պիրինին տէրե-ճէ վէ թէհամմիւլերինէ կէօրէ, շէհրիյէ 2, 3, 5 ղրուշա իպլաղ իտիլմիշ իսի։ Հալ պու քի խալ-ղըմըզ, մէքթէպին մաղիտէքի ահվալը յա իսթիգպալտէ ֆանտօ-լար եօլունա կիրտիքտէ, գալ-տբրբլմասը ինհիթիմալտէն պուլու-նան վէ ճիւզիյէթ գապիլինտէն օլան իշպու զամմը զարուրէյի մէմնունէն վէ ուսումէն սէվվէ սէ-վվէ գապուլ իթմէլի իքէն, մա-էթթէէսսիֆ մուղայիրի կէօրիւլ-միւշ, վէ պինաէն ալէյհ մէքթէ-պի մէզքիւրտէ թալէպէկեանընն էօթէտէն պէրու հիչ պիր վագբթ 200ատէն նօգսան օլմատընը վէ 300 գատար օլտուղու վագբթ պուլունտա ղու հալտէ. նասըլ քի սթաթիսթիքինտէ մուհարրեր տիր շիմտի անճագ 100-110 թալէ-պէկեան մէվճուտ օլուպ, մէք-թէպ, մագիսի գատար շէն վէ շէրէֆլի տէյիլ տիմէք իսէ տէ, պալատէ տախի արզ ու պէեան օլունտուղու իւզրէ, մատամ քի տախիլտէ տէվամ եինէ օ տէվամ վէ ղայրէթ օ ղայրէթ տիր. եա-գընտա շէրէֆի սապգընը պու-լաճաղը տէրքեար տըր։

Իմտի, շիրքէթ վէ մէքթէպի մէզպուր լէհինտէ, պինապէրին վաթանը ասլի վէ ազիզլերի հագ-գընտա, Մանուկեան էֆէնտիլէր հազարաթը ճանիպլէրինտէն վա-գը օլան հիմէմաթ վէ ասարը խայրիեէ, տօղրուսու պէօյիւք պէօյիւք թէշէքքիւրէ չայան պու-լունուպ, վէ հալիյլէ տէ Աբդան իսմի իլէ պէրապէր Մանուկեան նամընն, հեր պիր թալէպէկեա-նընն գալպինտէ մահքիւք գալա-ճաղը չիւպհէսիզ իսէ տէ, ճճիղ-լերի տէ, կէրէք քէնտիմիզ վէ կէրէք պիլճիւմէ միլլէթ վէ թա-լէպէկեան նամընա էֆէնտիի մի-մայիլէյհիմէ թէչէքքիւրիւ խա-լիս ու ազիմիմիզի թագտիմ իլէ, խալգըմըզա տա (սէօղիմիւզ ա-լէլ ուսում տուր) էվլատլարընը սահիհէն սէվմէք քիւրք վէ աթ-լաս, գատիֆէ վէ ճանֆէս էլպի-սէլեր կիյտիրիպ, տէսթէ տէսթէ ալթունլար թագմագ վէ խարի-ճէն թէղերին իթմէք օլմայուպ, իլա -ուլ վէ -ուհէհ սէվմէք, ֆանլէ-րին ֆիքրինի թէնվիր վէ բուհլա-ըընը թէղերին իթմէք օլտուղու-նու քէզա ճճիղանէ վէ քէմալը իհթիրազլա նասիհաթ, վէ պիլ ճիւմլէ վաթանտաշլարըմըզընն տույ ղուլարընն պու պատէ թէնվիր վէ թէղերիտինի ճէնապը Ֆիպրի-յատէն էզ ճան ու տիլ նիյազ ու թէմէննի իլէ գալբրբզ։

Սամսօնտան աթիտէքի մէքթուպու ալմըշըզ տըր։

Սամսն, 28 աղուստոս 78.

Պիր վագբթատան պէրու եէրլի վէ էֆրէնճ ղազէթալարընտա Ը-ըհոֆ, Մէ-սոէր, կիպի հա-յաթպախշ մէպտէլէր իւզերինէ, կիւղել կիւղել պահսլար օգու-յուպ, վէ սապբրսբզբզ իլէ պուն-լարընն քեաղէթատան իճրաաթա թահվիլինէ մունթազըր օլմագտա իքէն, հայբֆ քի պունա տէլիլ օլաճագ, վէ իւմիտիմիզ գուվ-վէթ վէրբէճէք հիչ պիր չէյ կէօ-րիւնմէյօր. էսքի կիտիչիմիզտէ գբլբայը պիր թէպտիլաթ օշմա-յբպ, վէ վաթան ուղրունա քան տէօքէն, բարա սարֆ իտիպ, պու կիւն իսէ պէն տիւրլիւ վեր-կի ալթընտա էղիլէն վաթանընն խաս էվլատլարընն մէնֆաաթը եինէ ասլա նազարը տիգգաթա ալընմայբպ, էճնէպիլերէ իսէ հեր նէվի գօլայլբգ վերիլիյօր։

Ճիւմլէյէ մալիւմ օլտուղու վէճհ իւզրէ, Անատօլումուզուն վէ խու-սուսա իսկէլէմիզին պաչըճա ախ-զուլթասը, պուղտայ իւզերինէ օ-լուպ, եօլարբմըզըն ֆէնա հալը տէրքեար. իքի սէնէ տիր մու-հիմմաթը հարպկիյ նագլիյէսի տէ արայա կիրիպ, թիւճճար մալը-նընն պէօյիւք գբսմընը մահսուլ մահալինտէ սագլամայա մէճպուր օլտու. պին տիւրլիւ էզիյէթ իլէ եարբսը տաղտա, պէյտէ, պը-բագտրբրլարագ, նիհայէթ իսկէ-լէյէ կէթիրմէյէ մուվաֆֆագ օլ-տուղու մալը իսէ, մէմալիքի էճ-նէպիյէյէ զախիրէ իխրաճընընն մէմնուաթը սէպէպի իլէ անպար-լայբպ, էճնէպի թիւճճարլար ի-սէ, մէմնուաթընն իլան օլտուղու անտէ կէօմրիւք տէֆթէրլերինէ պիրէր գօնթրաթ գայտ իթտի-րիպ, օնուն վասիթասը իլէ մալ-լէրինի իսթէտիքլերի մահալլերէ սէվգ էթտիրէր։ Մէվգիմիզին իգ-թիզասընճա, ուզուն պէյլու պուղ-տայ պէքլէթմէք կէրմէյիպ, պա խուսուս եաղ մէվսիմինտէ, պիր մալ մաղազայա կիրիպ պէշ օն կիւն տուրտուգտա, պաչար գբ-զբպ պէօճէք բէյտատի թմէյէ. պու հալտէ սագլամայա տէվամ օլունուր իսէ, քեամիլէն չիւրիւ-յիպ տէնիզ տէօքտիրմէ իչին տէ պիր չօգ մէսարիֆէ միւհ-թաճ օլտուղունտան, եէրլի թիւճ-ճարլարբմըզ պուղտայլարընը բէք տուն ֆիյաթլէ էճնէպիլերէ սաթ-մայա մէճպուր օլուպ, պու եիւզ-տէն բէք զիյատէ միւթէզարրուր օլտուլար։

Պիր գաչ այտան պէրու եինէ կէչէն սէնէ մահսուլու պուրայա վէ Մէրզիֆունա թօր օլուպ, օ տէրէճէյէ գատար քի եէնի իչէ-բիլէրտէն կէլէն մալլէր իչիւն գօ-յաճագ մահէլ տախի պուլունմա-մագտա։ Թիւճճարլար կէրէք հիւ-քիւմէթի մահէլիյէմիզէ վէ թրա-պիզոն վիլայէթինէ, վէ կէրէք Պապը Ալիյէ հալլէրինի իֆտատ իթթիլէր, հիչ պիր սէմէրէ հա-սըլ օշմասը. թարաֆընընզ Ինկի-լիզ թիւճճարը միթէպէրանընտան պիրիսի իսէ, հեր սէնէ պու-բատա քիւլիյէթլի պուղտայ ախ-զուլթասը եարբպ, օնուն մալլէ-րի իսէ պիր այ էվվէլինէ գատար սէրպէսթճէ գօնթրաթը վասիթա-սը իլէ իսթէտիյի մահէլէ եիւք-լէնիյօր իտի. գօնթրաթը խիթամ պուլտու, լաքին օ եինէ պիլա ֆիւթիւր կէմիլէր կէթիրթիպ կէ-միլէրի տօլար տօլմազ։ Պապի Ա-լիտէն մէզքիւր Ինկիլիզ թիւճ-ճարընն պուղտայլարընը իսթէ-տիյի մահէլէ սէվգ իթմէսի իչին էմր կէլտի . . . ։

Այտըն վիլայէթինտէ տարբզ Սամսօն վէ Մէրզիֆունտա մալլէ-րինի գօյմայա եէր պուլմայա-ճագ տէրէճէ պօլուգ, զէվալը եէրլի թիւճճարա, մալլինի մէմալի-քի մահրուսէյի չահանէ տախի-լինտէ տէ բարա իտէճէք մահալլէ սէվգինէ միւսաատէ օշմայբպ, մալլէրինի չիւրիւթմէք վէ տուն ֆիյաթլար իլէ էճնէպիյէ սաթ-մագտան մատատա եօլ պբրագբբ-մայօր. էյէր մէմալիքին իհթիա-ճը պէհանէ օլուր իսէ (պու քի եօգ տբր) նիչին էճնէպիյէ միւ-սաատէ օլունույօր։

Միլքիմիզին թէմէլի զրաաթ օ-լուպ, վէ օնտան իլէրու կէլէն մահսուլուն բարա իթմէսինէ օլան սէքթէլեր, տէյիլ եալընզ պիր դաչ թիւճճարը, իլա էգօնօմի բօլիթիգ իլմինճէ, թէքմիլ էհա-լիյի զարարտիտէ իտիպ, վէ միլքի խարապ իտէճէյինտէն, լիագաթը գալէմինիզէ իճապ ի-տէն մահալլերինի նազարը տբգգա-թընը պէօյլէ մուհիմ մատտէլեր իւզերինէ տավէթ իթմէնիզ բէ-ճա օլունուր։

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Երմէնիսթանտա մէճանէն ուլում վէ ֆիւնուն թաամիմ մագսէտիյէ թէշէքքիւլ իթմիշ օլան շու ընկերութիւն հագգընտա, կէշէնլէրտէ պաղը մալիւմաթ վիրմիշ իտիք։

Արարատեան ընկերութիւն, սէնէվի բաբօրթօսունտա վատ իթմիշ օլտուղու վէճհէյէ, իշպու միլլէթբէրվէրանէ մագսէտինին հուսուլի իշիւն թէշէպպիւսաթը լազմէեէ տէվամ իթմէքտէ տիր։ Մէսմուաթը մէվսուգէմիղէ նազարէն, վանճիվարընտա վագի Ալիւր գարիէսինտէ թէէսիս օլունան մէքթէպտէն մատատա, շէհիրի մէզքիւր ճիվարընտա տիկէր պիր գարիեէտէ իքինճի պիր մէքթէպ թէէսիսի իշիւն, Արարատեան ընկերութիւն, Վանտա մէմուրու մախսուսու պուլունան Նաթանեան Մարկոս էֆէնտիյէ թալիմաթը լազմէեի կէօնտէրմիշ տիր։ Վէ զաթէն պէօյլէ պիր մէքթէպ քիւշատը, պիւտճէ մահսուսպաթը տախիլինտէ պիր մուամէլէ օլտուղունտան, Արարատեան ընկերութիւն գարիպէն իքինճի պիր մէքթէպ մալիք օլաճաղը մուհագգագ տըր։

Պունտան գաթի նազար, փորթուգալեան էֆէնտի վասիթասըյլա Արարատեան ընկերութիւն իշիւն Թիֆլիստէն վէ էթրաֆ մահալլէրտէն իքի պին ռուպլի իանէ թօքանմըշ օլտուղունտան, ընկերութիւն, պու մէպլաղը սէրմայէ իթթիխազ իտէրէք, Վանտա մէրքէզի պիր մէքթէպ թէէսիս իթմէք նիէթի գավիյէսինտէ պուլունմագտա տըր։ Վանճիվարլարընտա քիւշատ օլունան մէքթէպլէր իշիւն Տէրսաատէթտէն վէ մահալը սայիրէտէն խաճէ կէօնտէրմէք գապիլ օլմասըղընտան, չիւնքի, բէք թապի կէօրիւլէճէյի վէճհէլէ, հիչ պիր քիմսէ, հէր նէ գատար միլլէթբէրվէր տէ օլա, էօմրիւնիւ, պիրմէտիյի վէ կէօրմէտիյի ատէվլէր իշինտէ կէչիրմէէ մէճպուր օլաճադ պիր մէմուրիէթի տէրիւհտէ իտէմէզ, իմտի, Արարատեան ընկերութիւն, հէր պիր գարիեէնին մէքթէպի իշիւն լազըմ օլան խաճէկեանըն, օ գարիեէտէն էէթիչմիշ կէնճլէր օլուպ, Վանտա քի մէրքէզի մէքթէպ տախի, պաշլուճա պու կիպի խաճէլէր եէթիշտիրմէեէ թախսիս իտիլմէսինի, բէք էյի տուշինմիշ տիր։

Իշպու մէրքէզի մէքթէպ, կիճէյի վէ կիւնտիւզիւ օլուպ, վանգարիյէլէրինտէ վագի Արարատեան մէքթէպլէրին միւսթայիտ չայիրտանը, վէ պիր տէ, մէքթէպ թէէսիս իթմէք միւրատ օլունան գարիյէլէրին միւսթայիտ չօճուգլարը, խաճէլիք իշիւն հաղըլանմագ վէ գիշերօթիկ օլմագ իւզրէ պու մէքթէպէ գապուլ օլունուպ, իքմալը ֆիւնուն իտէճէք տիրլէր։

Թահսիլի ֆիւնուն իշիւն, Անատօլու Երմէնիլէրինին չօճուգլարընը Տէրսաատէթէ կէօնտէրմէլէրի, էօթէտէն պէրու ատէթի գատիմէ իդթիզասընտան օլտուղու հալտէ, վանտա կէճէլի վէ կիւնտիւզիւ պէօյլէ միւքէմմէլ պիր մէքթէպ իհտասը իւզրինէ, Տէրսաատէթէ կէլէճէք օլան պու չօճուգլար, վէ խուսուսիյլէ, վանտա գարիպ օլան չէհիրլէրին չօճուգլարը, Արարատեան ընկերութիւնուն մէզքիւր մէրքէզի մէքթէպինէ կէօնտէրիլէպիլէճէք տիրլէր։

Տիկէր ճիհէթտէն վանտա էլան բէք տիւշկիւն պիր հալտէ ալթը եէտի ատէտ Երմէնի մէքթէպի պուլունմագտա օլտուղունտան, պու մէքթէպլէրին միւսթայիտ չայիրտանը տախի Արարատեան ընկերութիւնուն մէզքիւր մէքթէպինէ դապուլ օլունաճագլարը վէ օրատա իքմալի ֆիւնուն իտէճէքլէրի թապիի տիր։

Պիզիմ էֆքեարըմըզճա, իշպու մէրքէզի մէքթէպին թէէսիսինի մուճիպ օլան մէզքիւր իքի պին ռուպլի մէպլաղը թօքանմասընա փորթուգալեան էֆէնտի սէպէպ վէ վասիթա օլմուշ օլտուղունտան վէ պունտան գաթի նազար, էֆէնտիյի մումայիլէյհ, Արարատեան ընկերութիւնուն վանճիվարընտա մէքթէպ թէէսիսի իշուն վագը օլան մուամէլաթընտա իսպաթը մէհարէթ վէ իպրազը համիյէթ իլէմիշ, վէ պախուսուս Ալիւր գարիյէսի մէքթէպի հագգընտա խայլը իգտամաթը վագը օլմուշ պուլունտուղունտան, էյէր Արարատեան ընկերութիւն,

ՊԷՐԼԻՆ ԴՕՆԿԻԷՄԻՆԻՆ
ԲՐՕԹՕԳՕԼԱՄԸ
ԲՐՕԹՕԳՕԼ Ն.ՏՏ9.
29 Հոգիրան 1878 թթիմսը.
(351 նումէրօտան տէվամ)

Մ. Տէլիեանի, Եունան մուրախասալարընը գօնկրէեէ դապուլինտէն տօլայը, հիւքիւմէթի Եունանիյէ նամընա օլարագ պէեանը թէշէքքիւր իտուպ, ըէֆիգինին վէ քէնտիսինին մուհաֆազաեա մէմուր օլտուգլարը տավանըն գօնկրէ թարաֆընտան եինէ պու կիպի պիր խայրխահանէ սուրէթտէ թահթը թէագզգա ալընահաղընը մէմուլ իթմէքտէ պուլունտուղունու իֆատէ իթտիքտէն սօնրա, թէպլիղաթը աթիյէյի հավի պուլունան վարագայը գրաաթ իտէր.—

«Հիւքիւմէթի Եունանիյէնին թէմէննիեաթը սահիհէսի, սէրպէսթ Եունանիսթան անճագ պիր քիւշիք գըսմընը թէշքիլ իթմէքտէ օլտուղու թէքմիլ միլլէթին արզուլարընտան իպարէթ տիր, վէ տայիմա տա էօյլէ օլմուշտուր։

«Միլլէթ, 1821 սէնէսինտէ քէսգի իսթիգլալ իշիւն ուգուն պիր մուհարէպէյէ պաշլաթգտա հէման պու արզուլարը հարէքէթ իթմէքտէ իսի։

«Պու արզուլարըն քեամիլէն հուսուլի խուսուսունա կէլինճէ, հիւքիւմէթի Եունանիյէ, թէսատիֆ իթտիյի միւթէատտիտ միւշքիլաթ հագգընտա խայալաթա զահիպ օլմազ։

«Իշէրին շիմտիքի հալինի բէք թէպտիլ իթմէյէրէք Շարգտա իպգայի ասայիշ զըմընտա Էվրօբանըն ազմը գավիսի, քէնտի արզուլարընը նէ տէրէճէ թաատիլ իթմէք լազըմ օլտուղունու, Եունան հիւքիւմէթինէ իրայէ իթմէքտէ տիր։

«Պու հալտէ հիւքիւմէթ քէնտի թէմէննիեաթընը թահտիտ իտուպ, շիմտիլիք Եունանիսթան իշին եաբըլմասը միւմքին օլան շէյ, կիրիտին վէ հէմճիվար էեալէթլէրին իշհազընտան իպարէթ տիր իթթիգատընտա պուլունմաղա մէճպուր տուր։

«Գրալ հիւքիւմէթինին (Եունանիսթան) թէմէննիաթը նէ էվրօբանըն վէ նէ տէ հէմճիվար տէվլէթին (Տէվլէթի Ալիէնին) մէնաֆիինէ մուղայիր տէյլի տիր։ Թէմէննիաթը մէզքիւրէնին իգնա իտիլմէսի, մէզքիւր էեալէթլէր ահալիսինին մագսէտի գավիսինին հուսուլի տիմէք օլաճագ, վէ Եունան տէվլէթինին տախի իսթիրահաթընը մուճիպ օլուպ, պու տէվլէթ իշիւն տայիմի պիր հալ իհտաս իտիլմիշ օլաճագ տըր։

«Պիզիմ էֆքեարըմըզճա, պալատա մէշրուհ արզուլարըմըզըն իքմալի, Էվրօբանըն մէնաֆիինէ մուվաֆբգ տըր։ Էվրօբանըն միւրաաթ, Շարգտա գավի պիր սուրէթտէ ասայիշի իպգա իթմէքտէն իպարէթ օլմազա, պու էեալէթլէրին Եունանիսթանա իհհագը, իլէրուտէ Էվրօբանըն ասայիշբէրվէրանէ իշինի խալէլբէղիր իտէպիլեճէք օլան էսպապըն էօնիւնիւ արմագ իշիւն չարէի միւնֆէրիտ օլաճագտըր։ Պու էեալէթլէրին կէշմիշ հալինի վէնիշէ տէֆալէր պուրալարտա ահալինին թահրիքինի միճիպ օլան էսպապը, վէ հալլէրինի ըսլահ իշիւն էեալթը մէզքիւրէնին միւրաճաաթ իթմէքլէրի ուճ տէրէճէ վէսայիթի տէր խաթը իթմէք ազ վէ եա չօգ եագբն պիր միւսթագպէլտէ, երինէ էվվէլքի էսպապըն էվվէլքի նէթայիճ միւթէէսսիֆլէի միճիպ օլաճաղընը թէսքիմ իթմէէ քեաֆի օլաճագ տըր։

«Տիկէր ճիհէթտէն, Էվրօբա, Եունան գբրալիյէթինին իհտասընը բէք գիյատէ մէճէնիյէթէ մուվաֆբգ պիր մուամէլէ ատտ իթմիշ օլտուղունտան, պու գբրալիյէթին թէվսիի, մուամէլէի մէզքիւրէնին իքմալի տիմէք օլաճագ տըր։

«Էյալաթը մէզքիւրէնին Եունանիսթանա իլհագը տէվլէթը Ալիյէնին տախի մէնֆաաթը իգթիզասընտան տըր։ Պու շէյ, նիչէ տէֆալար տէվլէթի Ալիյէնին պիւճէսինի զայիֆլէթմիշ վէ մէնաֆիի բօյթիգիյէսինի խալէլբէղիր իթմիշ, վէ քէնտիսինին, Եունան տէվլէթի թարաֆընտան տայիմա ապիմ տըգգաթ իտիրմիշ օլան հիւսնի հէմճիվարի միւնասէպաթընճա պուրուտէթի միճիպ օլմուշ օլան հէօնեեսյ-ջէ վէ գարըբէգուգլարըն էսպապընը իզալէեէ մէտար օլաճագ տըր։

«Պու էեալէթլէրին քէնտիլէրինին տախի Եունանիսթանա իլհագլարընտա պուլաճագլարը մուհասէնաթա կէլինճէ, ալէլումում միւսէլլէմ պիր շէյ տիր քի, պու էեալէթլէր զաթէն եարբմ ասբրտան պէրու, Եունանիսթանա իլհագլէրինի թալէպ իթմէքտէ

ՇԱՐԴ ՄՈՒՀԱՐԻՊԷՍԻ

ԹԷՐԱՐ ՐՈՒՄԷԼԻ ՃԻՀԷԹԻ

(ՇԻՊԴԱ)

Թիթամը մուհարէպէ. — Թէրաֆէյնին թէլէֆաթը. — 27 աղօսթօստան 13 սեպտեմբէրէ գատար Շիպգանըն հալի.

(351 նումէրօտան տէվամ)

Իմտի Ռուսլարըն թէլէֆի 98 զապիթ 2633 նէֆէր հիսապ օլունուր. պու զապիթ թէլէֆի վագաա զիատէ տիր, լաքին Օսմանլը չէչխանէճիլէրի էյի նշան ալըպ, զապիթլէրի տէ սբրմա չէրիտլէրինտէն ֆէրգ իթտիքլէրինտէն, նշանը օնլարա ալըպ զիատէ թէլէֆ իթմիշլէր տիր։

Պունուն իլէ պէրապէր Ռուսլարըն խասթէխանէ թագբմը զայէթ նիզամընտա օլտուղունտան եարալըլարընտան բէք չօղու չապուգ վէ էյի պագբլըպ, թէլէֆաթտան գուրթարբլմըշ տըր։

Աղօսթօսուն 26սընտան սէպտէմբէր 13ինէ գատար իքի թէրաֆտան տա պիրի պիրինէ թօք վէ թիւֆէնք աթբլմըշ իսէտէ նէ Ռուսլարտան Օսմանլըյա վէ նէ տէ Օսմանլըտան Ռուսլարա պիր հիւճիւմ վագի օլմամըշ տըր։ Պու ճիհէթլէ Օսմանլը մէվգիլէրի Օսմանլըլարտա գայբպ, Պալգանըն տէօրթ կէչիտի տէ եանի Շիպգա, Թրիաֆնա, Հային քէօյիւ, վէ էլէնա պօղազլարը տա Ռուսլարտա գալմըշ տըր։ Վէ աթբլան թօքլարտան Ռուսլարտան կիւնտէ օն եա օն պէշ նէֆէրտէն զիատէ թէլէֆ վուգու պուլմամըշ տըր։

Օրմանլը թէրէտէ օլան Օսմանլը թապէալարը, Շիպգանըն արգասընտա օլան Կապրօվա եօլունու տայիմա տէօյէր օլտուղունտան, Ռուսլար միհիմմաթ վէ սայբրէ նագլի իշիւն պու եօլլարը եալընը կէճէլէրի գուլլանապիլմիշլէր տիր։ Բէզալիք կիւնտիւզ հէտմ օլունան թապէալար վէ մէթրիսլէր տախի կէճէ թամիր օլունուպ, Ռուսլար իսթիհքամլարընը Շիպգատա կիթթիքճէ տահա գավիլէթտիլէր։ Հասբը պու երիմի կիւն զարֆընտա Շիպգա թէրաֆլարընտա չէրքէս վէ պաշը պօղուգլարբլա իքի տէֆա քիւչիւք մուսատէմէլէրտէն պաշգա պիր վուգուլաթ օլմատը։

Էվրօբա միւվէրրիխլէրի տէրլէր քի, Ռուս եարալըլարընը ճէսէտլէրինտէ բաթլար գուրշուն եարալարը պուլունտու քի նասըլ քի մալիւմ տիւր պու մագուլէ գուրշունլարընը իսթիմալը ուժում տուէլճէ մէճնու տուր։

Պու գուրշունլարը էվվէլա պաշը պօղուգ վէ չէրքէսլէր գուլլանբպ սօնրալարը նիղամ ասքէրի տէ գուլլանմըշլար տէյի եաղբը իսէ տէ զիատէ իֆթիրա տըր զանն իտէրիզ նէթէքիմ հագիգէթ։

Սիւլէյման բաշանըն իքինճի տէֆա Շիպգայա հիւճիւմունու նագլ իթմէզտէն էվվէլ, Վիտ վէ Լոմ նէհրլէրի վագաալարընը պէր վէճհի աթի հիքայէ իթմէմիզ իճապ իտէր։

ՎԻՏ ՎԷ ԼՕՄ ՄՈՒՀԱՐԻՊԷԼԷՐԻ

ՐՈՒՄԱՆԼԱՐ

Շիպգանըն չըմալ թէրաֆընտան աշաղըյա էնիլտիյի կիպի սօլտա Վիտ նամպիր չայ վար քի Թունայա ագար, վէ Բլէվնա պու չայըն էօնիւնտէ տիր, օրթատա եանթրա նէհրի օլուպ, ֆաղտա տախի Լոմ նէհրի վար քի, օ տա եինէ Ռուսճուգտա Թունայա ագար։

Բլէվնանըն գարշըսընտա, եանի Օսման բաշա օրտուսունուն գարշըսընտա օլան Ռուս օրտուսու, Կրան տիւգ Նիգօլա օրտուսու խատի, վէ Լոմուն սաղընտա օլան Օսմանլը օրտուսունուն գարշըսընտա օլան Ռուս օրտուսու տա Զարէվիչ օրտուսու իտի, թա սաղտա վէ չարգտա եանի Տօպրօճատա օլան տա, Զիմմէրման օրտուսու իտի։

Իլք էվվել Կրան տիւգ Նիգօլա օրտուսունտան պահս իթմէմիզ լազըմ կէլիր։ Ցունիստէ Պալգանլարըն Դրպլէ թէրաֆընա կէչիպ, Էտիրնէ ճիվարընտա գատար եագլաշբգտան սօնրա կէրի գօվալանան, կուրգօ գօլու, Շիպգանըն վէ տայիր պօղազլարըն մուհաֆազա թագբմը, Սէրվի, Կապրօվա, Տրէնօվա վէ Թրընօվատա օլան Ռուս գօղլարը հէպ պու Կրան տիւգ Նիգօլա օրտուսունտան իֆրազ օլունմուշ գօղլար օլուպ, իքի Բլէվնա մուհարէպէլէրինտէն պաունլարտան խայլը ասքէր թէլէֆ օլուպ՝ սայիր եէրլէրտէ օլանլարտա տա հէր կիւն վագի օլան ուֆագ թէֆֆէք չաթբշմալարտա աղ ասքէր թէլէֆ օլմատընընդ Կրան տիւգ Նիգօլա օրտուսու ֆէվգէլատէ զաֆֆ քէսգ իտիպ, կէճէ կիւնտիւզ իմտատա պէքլէմէքտէ իտի։ Իմտատ իսէ, իքի այտան էվվել եէթիշէմէտի։

Պիւթիւն Էվրօբա մուհարիբլէրի, վէ չօղու տա ասքէրի թագբմընտան օլարագ իտտաա իտէրլէր քի, էյէր Օսմանլընը իքի օրտուսու եանի Վիտտէ Օսման բաշա գօմանտասընտա օլան Բլէվնա օրտուսու, վէ Լոմտա Ա.Հմէտ էյուպ բաշա գօմանտասընտա օլան տիկէր օրտու իշլէրինի պիլիպ ֆէննը հարպ իւզրէ տավրանմըշ օլայրտըլար, էվվէլա Կրան տիւգ Նիգօլանը պատէհու Զարէվիչին օրտուլարընը թար իւմար իտիւպ, Ռուսիատան իմտատ կէլմէզտէն պունլարը իքիսինի տէ Թունայա տէօքէպիլիրլէր, վէ Ռումէլի սէֆէրինի Ռուսլարը օ սօն պահարտա օլսուն իլէրի վարտըրմասը գապիլ օլամազ ըտը։

(Տէվամ)

տիրէր։ Նու արդուլէրինի չօգ տէ-
ֆալէր վէ աչբգտան աչբղա պէ-
ւան իթմիշլէր տիր։ Վէ պու ար-
զուլէրինին հուսուլի իչիւն, չօգ
տէֆալար սիլահա սարըլմագ վէ
մուհարէպէնին հէր նէվ մէսայի-
պինի իւզերլերինէ տավէթ իթ-
մէքտէ թերէտտիւտ իթմամիշ
տիրլէր։ Տահա անճագ պիր այ
վար տըր քի, պու էեալէթլէրատէն
պիրիսի, «Եունան տավասընա ի-
բասը խալէլ իտիմէէճէյինէ»
տայիր պիր մուազզամ տէվլէթ
թարաֆընտան վերիլէն թէէմի-
նաթ իւզերինէ թէսքին իտիլ-
պիլմիշ տիր, վէ հաթթա տէվլէ-
թի միւշարիլէյհա «էեալէթի մէղ-
քիւրէնին թէսքինի քէնտի միւ-
տասէլլէսի սէմերէսի» օլտուզու-
նու, գօնկրէտէ սէրահաթէն պէ-
ւան իթմէքլիյի թէատհրիտ իլլէ-
միշ իտի։ (Տէվ-Ֆ)

Պօճ բօսթա հավատհաթը

—Լօնտրա, 3 իլուլ

Բոմատան Տէյտ Նէ-ղէ չէքիլէն
պիր թէլէկրաֆա նազարէն, Պօշ-
նագ ասըլարընա իլթիհադ իթ-
մէք իչին իթալեան կէօնիւլիւլէ-
րի հարէքէթ իթմիշ օլտուզու հա-
վատիսին՝, թէքզիպաթը վագը
խիլաֆընա օլարագ կէ-էն ո՞ինէ
նամ զազէթա երնէ թաստիգ իթ-
մէքտէ տիր։

—Շէրա, 2 իլուլ.

Տէրսաատէթտէն վարիտ օլան
խապէրլերէ նազարէն, Գօզան տա-
ղընտա զուհուր իտէն իսեան, օլ
թարաֆ միւսլիմանլարընէն իմթի-
եազաթը սապրգալարընը թալէպ
իթմէքտէ օլմալարընա մէպնի տիր։

—Լօնտրա, 3 իլուլ

Տէրսաատէթտէն թայդա խա-
պէր վերիլտիյինէ կէօրէ, Բուս
ասաքիրինին վաթանլարընա ավ-
տէթի թաթիլ իտիլմիշ օլմասը
հավատիսի քեամիլէն պիէսասը տըր։

Երնէ Տէրսաատէթտէն Սմանդրա խապէր վերիլտիյինէ կէօրէ, թաղմինաթը հարպիյէ վէ իւ-
սէրայը Օսմանիյէնին Բուսիատա
իաշէլէրի մէսարիֆաթը մէսէլէսի
հագգընտա Բուսիա սէֆիրի բը-
բէնս Լոպանօֆ վէ Սատրազամ
Սաֆվէթ բաշա հազրէթլէրի մի-
եանէսինտէ միւղաքէրէ աչըմըշ
տըր։ Բուսիանէն մաթլուպաթը
միւթէտիլ տիր։

Սմանդրա չէքիլէն տիկէր պիր
թէլէկրաֆ, պիր բէսմի մէնպայա
իսթինատէն տէեօր քի, Ատանա
թարաֆլարընտա իսլամլարըն չը-
գարարդլարը իսեան քէսպի վիւ-
սաթ իթմէսի իւզերինէ, Պապը
Այի, պիր մուգավէլէ իչին Աւրս-
թըրիա տէվլէթինին վագը օլան
թէքլիֆաթընը գապուլ իթմիշ
տիր։ (՞ ՞)

—Լօնտրա, 4 իլուլ.

Պուքրէշտէն թայդա չէքիլէն
պիր թէլէկրաֆա նազարէն, Բու-
մանիա խարիճիյէ նազրը Մ.
Գօկալնիչէանօ, Էվրօբա բայի-
թախթլարընտան քէնտիսինին վի-
զիթա վերտիյի բայիթախթլարտա
հիչ պիր վէճճ իլէ թէշվիգ կէօր-
մէմիշ օլտուզունտան, Պուքրէշ
ավտէթ իչիւն սէյահաթընը գը-
սալթմըշ տըր։

—Տէրսաատէթ, 4 իլուլ.

Պապը Այի, Շարգի Բումէլի
վիլայէթինին թէշքիլաթ ու թան-
զիմաթընա միւթէալիգ պիր լայ-
հա գալէմէ ալմագտա տըր։

—Լօնտրա, 4 իլուլ.

Տէրսաատէթտէն Սմանդրա
խապէր վերիլտիյինէ կէօրէ, Մա-
կէդոնիա էյալէթինտէ վէ Եան-
ե հավալիսինտէ Բումարըն իս-
եան իթմէքտէ օլտուգլարընա
տայիր պիր չայիա տէվերան ի-
տէյօր. պինաէն ալէյհ, Սէլա-
նիքտէ պուլունան պիր գաչ թա-
պուր ասքեր Մանասթըրա կիթ-
մէք իւզրէ էմր ալմըշլար իմիշ։
Սէվահիլի Եունանիյէ իւզերինտէ
տօլաշմագ իւզրէ իքի գըթա սէ-
ֆայինի հարպիյէյէ էմր իթա օ-
լունտուզու տախի թէէմին իտի-
լիյօր։

—Լօնտրա. 5 իլուլ.

Պէրլինտէն Մօրնինգ Բօսթ չէ-
քիլէն պիր թէլէկրաֆա նազարէն
Օսմանլը տոնանմասը Եունան սէ-
վահիլինի ուրմասընա, Ֆրանսա
հիւքիւմէթի մուխալիֆէթ իթ-
մէքտէ, վէ իթալիա տախի Ֆը-
բանսանընն էֆքեարընտա պուլուն-
մագտա տըր։

—Լօնտրա, 6 իլուլ.

Տիւնքի թարիխլէ Վիէննատան
Տէյլի Նէ-ղէ չէքիլէն պիր թէլէ-
բաֆա նազարէն, Թիւրքիայա
ավտէթ իչիւն թարաֆը հազրէ-
թը չահանէտէն Միտհաթ բաշա-
յա մէզունիյէթ վերիմիշ իսէ տէ,
պու մէղունիյէթին Տէրսաատէթ
չէհրինէ չումուլի եօգ տուր. եա-
նի, բաշայի միշարիլէյհ Թիւր-
քիայա ավտէթ իտէճէք իսէ տէ,
Տէրսաատէթէ կէլէմէեէճէք տիր։

Պէլկրատտան Թ-յդ. չէքիլէն
պիր թէլէկրաֆա նազարէն, Սթէ-
նիցա վէ Եէնի բազար պէյինտէ
օն պէշ պին ասք իսթիհքամին-
չա իտիւպ մէվգի թուրթմուշլար
տըր, վէ իսրսթիյանլարը տախի
քէնտիլերինէ պիրլէշմէէ ճէպ
իտէեօրլար։

—Տէրսաատէթ, 4 իլուլ.

Սիւլէյման բաշանըն գապա-
հաթսըզ չըգարըլաճաղը, մուհա-
քէմէսինին սուրէթի ճէրէեանընտան անլաշըլըեօր։

—Տէրսաատէթ, 5 իլուլ.

Էվվէլքի էմրին խիլաֆընա օլա-
րագ վարիտ օլան տիկէր պիր
էմր իւզերինէ Ինկիլիզ տոնանմա-
սը, Բաշա լիմանընա ազիմէթ իթ-
մէեիպ, Ատալար բիշկեահրնա
իդամէթէ տէվամ իտէճէք
տիր։

Եէնի բազարընմուխթէլիթ սու-
րէթտէ իսթիլասը մուգարրեր
տիր։

—Սէմլին, 5 իլուլ.

Սբրպ հիւքիւմէթի, Պէլկրատ-
տան Ալէքսինացա պիր չըմէնաբ-
ֆէր ինչասը իմթիյազընը Պարօն
Հիրչ իթա իթտի։

—Մատրիտ, 4 իլուլ.

Իսբանեա գրալընընը իդտիվաճ
էֆքեարընա տայիր էճնէպի զա-
զէթալարընը չըգարմըշ օլտուգ-
լարը հավատիսլէր պիէսասս տըր։
Հէնուզ գըալ հազրէթլէրի, գը-
բալիչտանը վէֆաթընտան տօլայը
քէնտիսինտէ հասըլ օլան թէէս-
սիւրի գալպին հիւքմիւ թահ-
թընտա պուլունմագտա օլմաղա,
թէքբարէն ագտը իդտիվաճ իթ-
մէեի ֆիքրինէն պիլէ կէչիրմէ-
մէքտէ տիր, վէ հիւքիւմէթի տա-
խի, պէօյլէ պիր մէսէլէ չըգարա-
բաղ գրալ հազրէթլէրինէ պիր
մուամէլէի ղայրը միւնասիպէտէ
պուլունմայաճագ տըր։

— Միւթէվէֆա Մ. Թիէրին
նութգլարընը հավի պուլունան
պիրինճի ճիլտ եագընլարտա Բա-
ռիտէ թագ ու ենէչը օլունաճաղը
կիպի, էօմրիւնիւն սոն սէնէլէ-
րինտէ եազմըշ օլուգ, ֆէյլէսոֆ-
լուղա միւթէալիգ պուլունան պիր
պէօյիւք քիթագ տախի, նէչը օ-
լունմագ իւզրէ եագընտա մաթ-
պաայա թէսլիմ իտիլէճէք տիր։

ԱԶԳԱՅԻՆ

—

ԴԱՐՄԱՆԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՑ

Պու իսմ իլէ չէհրիմիզտէ պիր
Ընկերութիւն թէշէքքիւլ իթմիշ
օլտուղունու մա էլ մէմնունիյէ
խապէր վերիրիզ։

Պու ընկերութիւնուն մագսէտի,
վաթանլարընը վէ ֆամիլիալարը-
նը սէնէլէր իլէ թէրք իթմէէ
մէճպուր օլուպ, տիարը զուրպէթ-
տէ չիւրիւտիւճիւ պիր էօմր
սիւրմէքտէ պուլունան էրմէ-
նիլէրին հալէրինի թէտգըգ ի-
տուպ, պունուն էսպապընը թէ-
հարրի իթմէք վէ պու սէպէպլէ-
րին տէֆի չարէսինէ պագըպ,
քէնտի գուտրէթինտէն եօգարը
օլան իշլէր իչիւն տախի Ազգային
Վարչութիւնա պիլ միւրաճաա,
անընն նազարը տըգդաթընը ճէլգ
իթմէք, վէ պու սուրէթլէ, զուր-
պէթ պէլիրէսինէ տիւշար օլան
զէվալը միլլէթտաշլարըմըզա պէօ-
յիւք պիր մուավէնէթտէ պու-
լունմագտան իպարէթ տիր։

Մէմալիքի Շահանէշին գըթա-
թը մուխթէլիֆէսինտէ զուր-
պէթտէ եաշամագ տախի պիր
նէվի հիճրէթ տէվէք օլուպ, պու-
նուն իսէ էրմէնիսթան վէ էրմէ-
նիլէր իչիւն օլան մազարրաթը
տէրէճէի քիֆաեէթտէ անլաշըլմըշ
օլտուզունտան, զ-ուրպէթին էօ-
նիւնիւ ազմագ իչիւն էօթէտէն
պէրու պէցիւք պիր արզու իլէ
պէօյլէ պիր միլլէթբէրվէրանէ թէ-
չէպպիւսէ պէրլէնիլտիրէնտէն
մէղքիւր ԴԱՐՄԱՆԱՏԱՐ ԸՆ-
ԿԵՐՈՒԹԻՒՆՈՒՆ միլլէթ թարա-
ֆընտան թէշվիգաթը լազըմէէ
մաղհար օլաճաղընը գավիէէն մէ-
մուլ իտէրիզ. վէ զաթէն, իչիթ-
տիեմիզէ կէօրէ, միլլէթիմիզ հէր
գըսմ վէ սընֆընտան բէք չօգ ա-
տէմիր, ընկերութիւնա ազա օլ-
մագ իւզրէ պուլունույօրլար։

Իչերուտէ պու պապտէ իթայի
թաֆսիլաթ իտէրիզ։

—

Հիճրէթ.

Մէ-ռնէը զազէթասը, ճու-
մատա իրթէսի կիւնքի նիսխէ-
սինտէ չու ֆըգրայը տէրճ իտէ-
յօր. — "Էրզրում հավալիսի խը-
րիսթիեան սէքէնէսինին պուլուն-
մագտա օլտուզու հալը էնտիչէ,
վէ հիճրէթէ օլան արզույի ումու-
մի, Տէրսաատէթտէ իքի սէֆա-
րէթխանէէ վարիտ օլան մալիս-
մաթլա թաստիգ իտիրմիշ օլտու-
զունու խապէր ալմագտայըզ։ Նու
էնտիչէնին սէպէպի, ահալինին
չիմտիլիք հալը էմնիյէթտէ պու-
լունմասը վէ միւսթագպէլին
տախի նէ օլաճաղը նամալիւմ օլ-
մասը տըր տէնիյօր։»

—

Բաղէշտէն պիր պուչուգ սաաթ
մէսաֆէտէ վագը Ուլթիկ գարի-
յէսինին էրմէնի ահալիսի, էթ-
բաֆ գարիյէլերտէ միւթէմէքքին
Քիւրտլերտէն չէքտիքլերի զուլմ
վէ թէատտիյաթա արթըգ թէ-
համմիւլ կիւզար օլամայըպ, թա-
պի օլտուգլարը Վան վիլայէթի
վալիսի բաշա հազրէթլերինէ թա-
րաֆլարընտան պիլ վէքեալէ պիր
գաչ ատէմ կէօնտէրիպ, չու հա-
բ էսէֆիշթիմալլերինին պիր չարէսի
տիչիենիլմէսինի ըճա ու իս-
թիտա իթմիշ տիրլէր։

Էյէր պէօյլէ պիր չարէ պու-
լունմայըպ, հալլերինճէ պիր մըգ-
տար էմնիյէթ հասըլ օլմազ իսէ,
500 խանէտէն իպարէթ պուլու-
նան մէղքիւր Ուլթիկ գարիյէսի-
նին սէքէնէսի հիճրէթէ մէճպուր
օլաճագլար իմիշ։

—

Բզի վէ Խնուս գազասը Էրմէ-
նիլէրի, քէսրէթ իւզրէ պուլուն-
տուգլարը հալտէ Բուսիայա հիճ-
րէթ թէտարիքի կէօրմիշ օլտուգ-
լարընը, Հ-ոչենկ խապէր վերիյօր։

—

Էրմէնիսթանընն հէր թարաֆրն-
տան, հիճրէթէ հազըրլանան էր-
մէնիլէրին մըգտարը չիմտիլիք
նէ-ղէն քիչիյէ պալիզ օլտուզու
իչիտիլմէքտէ իսէ տէ, պու մըգ-
տար,պիզ միւպալաղալը կէօրիւն-
մէքտէ տիր։

—

Շէյխ Հիւսէյին.

Ս. Պատրիարք Հայրն ալ ստու-
գելով որ հռչակաւոր Շէյխ Հիւ-
սէյինի ալ Տէրսիմի քիւրտերը
զսպելու պաչտօն տրուած է, այս
մասին պէտք եղած դիտողու-
թիւններն ըրեր է Բ. Դրան՝ յի-
շեցուցնելով նորա անցեալ յոռի և
հարստահարիչ պաչտօնավարու-
թիւնները, որոյ դէմ ժողովրդեան
գանգատանաց ու բողոքանաց
գրերով լի՛ են թէ՛ Պատրիարքա-
րանի և թէ՛ Բ. Դրան դիւան-
ները։ (Փ-ՆՂ)

ԻԼԱՆԱԹ

—

ԻՃՐԱ ՁԵՄԻՅԷԹԻՆՏԷՆ

Խիւտավերտի զատէ իզզէթլու
Յովհաննէս էֆէնտինին պա իլամ
մահքիմինպիհ մաթլուպը օլան
մէպալիղը մալիմէնին թէսվիյէսի
ղրմընտա ֆիրուխթու մահքիմ
օլան չարչույը քէպիրտէ թէրբօշ-
ճլար սօգաղընտա քեային 10
նումէրօլու պիր պապ Թէրբօշճու
տիւքքեանըյա Մահմուտ բաշա-
տա թարագճլար սօգաղընտա
քեային 93 վէ 95 նումէրօլու իքի
պապ թարագճը տիւքքեանլարը
պունտան ագտէմ մուզայէտէէ
վերիլէրէք պունլարտան թէրբօշ-
ճու տիւքքեանը 38400 ղրշ. վէ
թարագճը տիւքքեանլարընտան
93 նօմէրօլուսու 10050 ղրշ.ա վէ
95 նօմէրօլուսու տախի 14100 ղշ.ա
չըգտըղընտան վէ գարարը մու-
վագդաթը վերիլէրէք թարիխը
իլանտան օթուզ պիր կիւնէ գա-
տար պէր մուճիպը Նիզամ եիւզտէ
5 զամմգապուլ օլունաճաղընտան
պէտէլի մէղքիւրտէն զիատէյէ
թալիպ օլանլարընն եէվմը մէղքիւր
զարֆընտա իճրա ճէմիյէթինէ
մուրտճաաթ իթմէլէրի իլան օ-
լունուր։

94. Աղոսթոս 28

—

ՏՕՔԹԷՕՐ Ց. ԹԻՐԵԱՓԵԱՆ

Տօքթէօրը մումայիլէյհ, Բարիստէ
թահսիլի թէպապէթ իտիւպ, վէ շա-
հատէթնամէսինի ալսպ իտէրէք, պու-
տէֆա Տէրսաատէթէ ավտէթ իթմիշ
օլտուզունտան, ճումատա կիւնլերի
սաաթ 5 տէն 8 է գատար, կէտիք
բաշա պաչընտա համամըն գարշըսը-
տա քէնտի խանէսինտէ հէր նէվի
խասթէկեանէ խայրաթ պագաճաղը,
վէ բազար էրթէսի կիւնլերի եէնէ 3
տէն 8է գատար Մահմուտ բաշա պա-
չընտա Գաբամաճեան էֆ. էճզախա-
նէսինտէ, վէ բէնչէնպիհ կիւնլերի
մէղքիւր սաաթլարտա Մուսալլատա
էճզաճը Գրիգոր էֆէնտինին տէք-
քեանընտա պուլունուպ, սայիր կիւն-
լեր տախի խանէսինտէ քէնտույէ միւ-
բաճաաթ իտէնլերի դապուլ իտէճէք
տիր։ 5-1

—

Բօլօնիա տարիւլֆիւնունունտան
նէչէթ իթմիշ օլան հէքիմ վէ ճէրրահ
Եանի Ֆիլինտա հէր ճումատա վէ սա-
լը կիւնլերի սաաթ իքիտէն պէշէ գա-
տար Թաթավլատա Տէկիրմէն օսգա-
ղընտա նօ 1 խանէսինտէ խասթա-
լարը մէճճանէն մուայէնէ իտէճէք
տիր։ 30-6

—

ՏՕՔԹԷՕՐ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ

Տօքթէօր Տիրան էֆէնտի Գաբամա-
ճեան, եէնիգաբուտա Ֆիլիսէ ճատ-
տէսինտէ Ալ պոյանը սօգաղընտա վա-
գը նօ 40 խանէտէ, ճումատա կիւն-
լերի սաաթ 3 տէն 8 է գատար խայ-
րաթ պագմագտա օլուպ, վէ բազար
էրթէսի վէ չարշէնպիհ կիւնլերի սա-
աթ 7 տէն 10 ա գատար Գօսգատա
վագը Քիւչիւքեան էճզահանէսինտէ
պուլունմագտա տըր։

Տօքթէօրու մումայիլէյհին էհլիյէթ
ու նէզաքէթի պէրքէմալ պուլուն-
տուղունտան, քէնտույէ միւբաճաաթ
իտէն զաթլարընն մէնմնուն օլաճագլա-
րը մէմուլի գավիտէն տիր։ 15-14

—

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐԱՀԱՍ ԱՆՁԱՆՑ

ԵՒ

ԾՆՈՂԱՑ ՀԱՄԱՐ

ՕԳՏԱԿԱՐ ԽՐԱՏՔ ԵՒ ՕՐԻՆԱԿՔ

Գրեց

Հ. Համազասպ Վ. Զամանեան

Մխիթարեան Ուխտէն

Կը Ծախուի Վիէննայի Մխի-
թարեան գրավաճառութեան սեն-
եակը։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

—

ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՄԸ

—

ԼՕՆՏՐԱ 14 Իլուլ

Ինկիլ. էհամը Ինկ. Լիր.		95 3/16
Օսմ. էհամը աչըլը		12 15/16
» » գաբանը		13 1/16
1865 իսթիդրաղը		18
1869 »		17 7/8
1871 »		55 1/2
1872 »		24 1/2
1873 »		15
Օսմանլը պանգասը		10 1/4
Բուսիա իսթիդրաղը		83 78
Դամպիս Բարիզ 3 այ վատէ		–

—

ԲԱՐԻՍ 14 Իլուլ

Ֆրանս. էհ. 3 0/0 Ֆր.		77-20
» » 5		113-17 1/2
Օսմ. էհամը աչըլը		13-12 1/2
» » գաբանը		13-2 1/2
1865 իսթիդրաղը	Ֆր.	92-50
1869 »		88-75
1873 »		75-
Օսմանլը պանգասը		507-50
Բումէլի չըմէնտրֆէրի		52-
Իթալիա էհամը		73-50
Դամպիս Լօնտրա 3 այ վատէ		25-30

—

ՎԻԷՆՆԱ 14 Իլուլ

Աճիս	Ֆիօր.	100-10
Բումէլի չըմէնտրֆէրի		23-25

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

—

Իսհ ումճումէր.ագչ. գաբ.		14- 4
Պու ասպահ 4 Իլուլ աչ.		14- 5
Իսթիգ. 65 (Մութօն) 6 % Ֆ.		80-
» 65 » 6 % Ֆ.		82
» 69 (Թինաբ) 6		78
» 72(Պոնտիւֆրէզօր)		24-
» 73 6 % Ֆ		71
Բումէլի չըմէնտրֆէր 3		52-50
Ագճէ ֆայիզի	%	12

—

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Դրէտի ժէնէրալ	5-15
Սատմպօլ պանգասը	6-30
Սօսիէթէ ժէնէրալ	4-10
Թրամվայ	1-50

—

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ.տան Ղշ. Ֆր.		
Պէեազ մէճիտիյէ ֆարգը		106-26
Մէթալիք »		121-
Պագըր »		178-
Դայմէ »		305-
Ինկիլիզ լիրասը		109-
Ֆրանսըզ ալթունու		87- 4
Բօլ		89- 8
Գրիմից ալթունու		51-